

ՎԻՐԳԻԼԻՈՍ

ԵՆՆԱՍ ԴԻԴԷԻ ՀԵՏ ԿԸ ԾԱՆՕՔԱՆԱՑ



Իսկ Ենէաս Աթոս փութով կը տրելով իրենց բըռնած ճամբան՝ Ելան բլուրն ի վեր, Որ բարձրութեամբը քաղաքին վրայ կ'իջնէ եւ կը դիտէ վերէն դէ՛փ ամրոցներն։ Ենէաս պերճ դաստակերտին վրայ կ'ապշի, Որ որ երբեմն հովուականքեր կային լո՛կ, Կը հիանայ դըռներուն վրայ, ժըխտրին, Ասլայատակ ճամբաներուն բազմամտոր։ Տիրացիները փութալան կ'աշխատին. Ոմանք պարփայ կը կանգնեն, բերդ կը շինեն, Եւ կը գլորեն ձեռքով քարեր անէթթթ. Ոմանք իրենց համար տան տեղ կ'որոշեն եւ անոնց շորս կողմն ակօսունք կը բանան. Եւ ուրիշներ կ'ընտրեն ատեան, դասուտը Եւ ձերակոյտ սուրբ. Կը փորեն ոմանք հոս Դասահանգիստ, հոն ուրիշներ կը դընեն Թատրոններու համար խորունկ հիմունքներ, Եւ ժայռերուն ծոցէն ոմանք կը կտրեն Հիմակուրէն խոշոր սիւնէն՝ ապազայ Տեսահանին համար գաղղեր բարձրաբերձ։ Այսպէս և նոր քարանա տաքուն օրերուն Մեղուներուն գործը կ'եռայ ժիրաճի Կարգակալքթթ դաստերուն մէջ, Երբ ոմանք Դուրս կը հանեն ազգին սերունդը քարգուն. Ոմանք լոյժ մեղրը գանգիւղ կը թանձրեն, Կը լնցնեն մաղերն անուշ նեկտարով. Եկողներուն բնոր կ'առնեն ուրիշներ, Եւ ուրիշներ գուռ կ'սածելով կը վանեն Սրբահերէն գոռեններու շրին անգործ։ Աշխատութիւնն այսպէս կ'եռայ կը գեռայ, Ունեւուշահոտ մեղրը ծոթրին կը բուրէ։

«Ո՞ր երանի՛ անոնց, ըսաւ Ենէաս, Որոնք ա՛ա կը բարձրանան պարիսպներն».
 Աւ քաղաքին ծայրը կը դիտէ սեւեռուն.
 Եւ, (հրաշալի բան), ամպին մէջ ծածկւում՝ Կերս կը մըտնէ, կը խառնուի ամբողջին,
 Եւ ինքն ամէն մարդէ անտես կը մընայ։
 Անտառ մը կար քաղաքն մէջտեղ հովանուտ
 Եւ գեղապարծ, ուր մղուռնով փունիկներն
 Հովէն, ծովէն, փորեցին հողն ու զբտան
 Ահեպարան երկվարին կատարին հոն
 Որ որ կը զըշտոյն Հերս ըտի էր իրենց.
 Կըշան՝ որ ազգն հրուշակուոր պիտ'ըլլար
 Մարտերու մէջ ևւ շատ պարեր ընչաւէտ
 Ախօտուհին Կիզէ ճիշտ հոն կ'անկանք
 Հերայի մեծ մեհեան մը, ճոխ՝ ձօներով
 Եւ վեհապատ աստուածուհոյն գորութեամբ։
 Պըզնմէ յեմն աստիճանաց վըրայէ՛ն
 Կը բարձրանար, էին մարդակ ու գերան
 Պզինմով զօրուան եւ ազուրցում, եւ ժըղնին
 Պըզնմաձուլ դըռներու մէջ կը ճընչէր։
 Այս անտառին մէջ նախ նոր բան մ'երեցաւ
 Անոր աչքին եւ անոր վախը մեղմեց.
 Հոն առաջին անգամ անոր սրբոյնն մէջ
 Փըրկութեան լոյս մը նըլուցեց, եւ երկայն

Տանջանքներուն լաւագոյն ելք մը յուսաց։
 Մինչ դըշտոյին ըսպասելով կը դիտէր
 Ամէն մասերն այն հոյակապ տաճարին,
 Կը հիանար նոր քաղաքին բարտիք վրայ,
 Վարպետներուն ճարտարութեան ու մըրցման
 Եւ գործերուն գեղեցկութեան ու կերպին,
 Իլիական գուպարներն հոն կը տեսնէ
 Կարգաւ գծուած, արհիւրուշտ այն մարտեր
 Աշխարհալուր եղած արդէն՝ հըռչակուած.
 Կը տեսնէ հոն Պըրիամոսն, Ատրորդին
 Եւ երկուքին ալ սխերիմ Աթլլէսն։
 Ան կանգ առաւ ու՛սաւ լալով. «Ո՛վ Աթոս,
 Երկրի վըրայ ո՞ր տեղն է այն, ո՞ր գաւառն
 Որ չըլլայ մեր դժբախտութեամբը՝ լեցուն։
 Ահա Պրիամ. ուրեմն հո՛ս ալ կը յարգուն
 Լաւութիւններն, հո՛ս ալ արցունք կը կորզէ
 Թըշուատութիւնն, եւ մահացուաց արկածներն
 Հո՛ս ալ սրբոտեր կը յուզեն զըթութեամբ։
 Վախը մերժէ եւ փարստէ. այս համբաւն
 Երկուքնուս ալ պիտի ըլլայ փըրկարար »։

Այսպէս ըսաւ, և սիրուն ու միտքն ըզբօցուց
 Նըկարներուն վըրայ պատիր ու սնուի.
 Կուրծէն հառայն, եւ յորդ արցունքն աշօբէն
 Կը ցայտէին, զի կը տեսներ թէ ինչպէս
 Հոս սրովացի երիտասարդ քաշերէն
 Աքայեցին հայածական կը փութըր
 Պերքամայի շուրջը, եւ հոն Աթլլէս
 Կարգին վըրայ ցըցունապարձ խորիստ՝ ինչպէս
 Կը հայածեր փրոխլացցին Գիշ հեռու
 Լալով ճանչցաւ Հըռեսոսի մասնըւած
 Վըրաներուն փեղկերը շինջ՝ ձիւնաթոյր,
 Չորոտք՝ անոր նախկին քունին մէջ՝ Տիդեանն
 Արիւնըուշտ նախնիրնով որոցն.
 Դարձուց անոր հրաշուն ձիւրը բանակ՝
 Դեռ Տրոյիլ արտներէն չըկերած,
 Դեռ չըլըմած Քըսանթոսի շուրբէն։
 Եւ ուրիշ կողմ առանց գէնք կը փակի
 Հէք պատանին Տրոյիլ, որ սիրտ էր բերր
 Յարձըկելու անհասարտ մըրցակցի՝
 Աթլլէի վրայ. իր ձիւրէն կը տարուի
 Յորսպս ինչպէ՛ս կախուած պարսպ իր կառքէն,
 Դեռ սանձը ձեռքն, եւ իր զըլուռն ու մագերն
 Ընդթարչ գետին, ու տէգն որ կուրծքը ծակեց՝
 Փոշինն մէջ ծայրովն ակօս կը զըծէ։
 Իսկ սրովացի կիներու խումբը տըխուր
 Իրենց կուրծքերը ձեծելով ձեռքերով,
 Մեհեան կ'երթնան ազալէնու ոխերիմ
 Աթլլենասին, եւ քօզն անոր ձօնելու.
 Ատուածուհին զուխը մէկկրի դարձուցած
 Այքերը կար գետին զամած կը բռնէ.
 Եւ ուրիշ կողմ՝ երեք անգամ Աթլլէս
 Քաշըըշելով տնունչ դիակն Հեկտորի
 Իլիական պարիսպներուն շորս բուրը,
 Յետոյ զայն հօրը կը ծախէ զըրամով։
 Կուրծքին խորէն ան մեծ հառայ մը փըրցուց
 Երբոր տեսաւ աւարն ու կառքն ու դիակն
 Իր մըրեմքին, և Պրիամոսը ըլլաւ
 Որ յաղթողին կ' կարկառէ աջն անգէն։
 Հոն խառնուորդն մէջ ալ ինքզինքն իսկ ճանչւ.
 Աքայեցի իշխաններէն պայաբուած. «Ճաւ՛.
 Ճանչցաւ ան հոն արեւելեան փազանգներն,

Ու Արշալոյսի խափշիկ գաւկին զհնուզարդն :
 Ամհահմուզ Պենթեսիլէն կը սեռնէ
 Ամհազմեան զընդին զըլուհի՝ մահկաձեւ
 Վահաններով զհնուած բոլոր, եւ կ'եռայ
 Ինք մարտուհուհին՝ ոսկի գօտի մը կապած
 Իր բաց ծիծիկն ներքեւ՝ անթիւ բիրաւոր
 Մարտիկներու միջեւ, եւ կին թէպէտեւ՝
 կը խիզախէ կըրտի մըդն մարդոց դէմ :

Ինչն ինչէաս Վարդանացին հիացազնն՝
 Իր ունն ուրունն եւ աշուքները գամած
 կը դիտէր այն զարմանալի նըկարներն,
 Տաճար եկաւ Դիզէ դըշխոյն հրաշագեղ
 Եւ իր շորս դին պատանիներ բազմահոյլ :
 Զեղը Արտեմիս կ'ատաշնորդէ Կինթոսի
 Պագաթը, կամ Երազներ սփր պարն,
 Եւ բիրաւոր Որհաղոսն կը խըռնին
 Իր երկու կողմն, ինք կապարն ուսը զարկած
 կը ճեմի՝ բարձրը քան ամէն դիցուհի,
 Եւ ցընծութիւն մը գանխուր՝ ննսր կը սողայ
 կը սըպըրդի Լատոնէի սըրտին մէջ :

Ասպէս Դիզէ զըւարթագին կը ճեմէր
 Ժողովուրդին մէջէ՝ յորդոր կարգալով,
 Հըրամաններ տալով որ շուտ աւարտեն
 Շնուծիթիւններն իր սպազայ պետութեան :
 Ատտանձուհւոյն տանարին գուռն հասնելով,
 Դիզէ դըշխոյն շըրջապատուած զհեքերէ՝
 Նըստաւ միջին զըմբեթին տակ՝ բարձրագահ :
 Հոն երբ օրէնք եւ իրաւունք կու տար նէ
 Եւ կը բաժնէր աշխատութիւնն ու զործերն
 Արդար չափով եւ կամ յիճակ կը ձըզէր,
 Յանկարծ տեսաւ ինք Ինչէս՝ որ ահա
 Մեծ բազմութեամբ առաջ կու գան Անթէոս
 Եւ Սերգեստոս ու կորովին Կլովանթոս,
 Եւ դեռ ուրիշ Տեւկրացիներ, զոր դըծնէ
 Սեւ փոթորիկը ցըրուելով ծովուն վայս՝
 Քըշնը ձըզեր էր հեռաւոր փախուքներ :
 Այլեցաւ մնաց ինքն ինչէս, պաղեցաւ
 Եւ Աբասէս՝ ցընծութեանն ու վախէս :

Իրենց սըրտերը կ'եփէին սեղմնու
 Զեռքերն անոնց, բայց դեռ էլքին անվըստս՝
 Իրենց հոգին տագնապի մէջ կը ծըքար :
 Դեռ եւս ամպին մէջ ծածկըւած զոգախոր՝
 Կ'ուզէր գիտնալ թէ ինչ էկեր իր գլուխինն :
 Որ արն էին նաւատորմիդ թողեր,
 Պատճառն ինչ էր իրենց գալուն : զի անոնք
 Եկած էին մէն մի նաւէ ընտրանքով,
 Եւ մեծագոյ ղէպ ի տանար կու օային
 Թոյլաբուութիւն եւ օգնութիւն հայցելու :
 Երբ դըշխոյին առջեւ գրեմք մըտուցին
 Եւ սըրուեցաւ անոնց հրաման խօսելու,
 Իլիոնէ՝ անոնցմէ մեծն՝ բովըսաւ
 Հանդարտ սըրտով այսպէս ըսել Դիզէի :

« Ո՛վ թագուհի, որուն նորհնց Արամազդ
 Կառուցանել նոր պետութիւն եւ քաղաք
 Ուարդարութեամբ նուանել ազգեր ամենի,
 Մենք շուտակապ տրովագացիքս՝ հողամվար
 Ծովէ ի ծով՝ եկած քեզի կ'ողաչենք,
 Մեր նաւերն հեռացուր հուրը դըքիեմ :
 Խնայէ ազգի մը բարեպաշտ, ըսփոփէ
 Մեր արկածներն : աւարելու չենք եկած
 Մեր սուրբերով լիբեական թերապիներն,

Ոչ ձեր փախեր թալլելու, գերփելու :
 Սըրտերնուն մէջ շըկայ Դպիտի բըռնութիւն,
 Եւ յաղթուողին մէջ ժըպարհութիւն այդպիսի :
 Երկիր մը կայ, երկիր մը շատ վաղմտի,
 Հըրօր՝ զհնրով եւ արգաւանդ իր հողով
 Զոր Նօրիներն Իրեկորնեայ կ'անուանեն,
 Ուր կը բնակէր երբեմնն ազգն Խնուրեան :
 Իրենց թոռներն՝ ինչպէս համբաւն արդ կ'ըտէ՝
 Պարտին անուամբ զայն Խոտայեա կը կոչեն :
 Մենք ղէպ ի հոն կը դիմէինք, երբ ելաւ
 Յանկարծակի փոթորկայոյզ Որհոնն,
 Եւ միացած մուեգնաշունչ չարաւին
 Ալէկոնց ծոփն եւ ըզմեզ ցըրուելով՝
 Քըշնց որ մէկն աներեւոյթ հուններու,
 Որն ահաւոր խութերու, որն ընկըզմեց :
 Քիչեր կըրցանք հոս ձեր փախուքը հասնիլ :
 Բայց ի՛նչ տեսակ մարդիկ են այս տեղացիք,
 Կամ կայ գաւառ մ'այնպէս խուժուծ բարբարոս
 Իր ներջ պաշտ սովորութեան, վարմուշքին :
 Մեզ կը զլանան աւազն անգամ հրիւստեր :
 Եւն թողուր մեզ եւ մեզի դէմ կը գոռան
 Երբ ուքըրնիս հազիւ ցամաք պիտի դնենք :
 Բայց եթէ դուք կ'արհամարհէք մարդկութիւնն
 Ու մահացու զենքերը, զեթ վախցնէք դուք,
 Զի ստուռածները կան՝ որոնք կը յիշեն
 Զարն ու բարին : Մեր արթան էր Ինչէս,
 Քան զոր արդար ու բարեպաշտ մարդ շըկայ,
 Ոչ ալ մարտ ու զենքի մէջ վեհազոյն :
 Զակատագիրն եթէ այն մարդը պահէ,
 Եթէ այն դեռ կը ծըծէ սիւքն էթերին
 Եւ չէ թաղուած ըստուերներուն մէջ անգուլթ,
 Մի՛ վախեալ, բնաւ երբեք պիտի չըզըղնաս
 Դեռն նախ անոր բարիք ընել մըրցելուդ :
 Մենք սիւղուեան աշխարհին մէջ ունինք դեռ
 Վլլայ քաղաք, ըլլայ զենքեր ու դաշուներ,
 Եւ սրովական զարմէն շըքեղն Ակեստէս :
 Թող մեզ ներուի ցամաք քաշել հովերն
 Քիչքայանով մեր նաւատորմին՝ ու կըտրել
 Կայս՝ եւ թի՛ ձեր անտառներէն, որպէս զի՛
 Եթէ սըրտուած է մեզ դիմել Լատիոն,
 Դըռնելով մեր արթան ու մեր ընկերներն,
 Ուրախ զըւարթ ղէպ Խոտայեա նաւարկենք :
 Իսկ թէ՛ մեզի համար շըկայ փըրկութիւն,
 Եւ ըզքե՛ք, ո՛վ ամենալաւ հայր Տեւկրեանց,
 Լիբեական ծովուն անդունդը կըլլենց,
 Եւ չըմրնաց այլ եւլը յոյս Յուլիսի,
 Ծովաշըքենք իրթանք գոնէ Սիկիլեա
 Ուրիշ եկանք՝ եւ մեր պատարտ բնակավայրն՝
 Հոն Ակեստէս թագաւորին շուքին տակ » :

Իլիոնէն լըռեց : Բոլոր Տեւկրացիք
 Եըլընչեցին հաւանութեան հըծիւնով :
 Ի՛րդէ՛ աչքերը գետին՝ կարճ կը խօսի :
 « Փարատեցէք վախերիկը, ո՛վ Տեւկրացիք,
 Հոգ մի՛ ընէք : պարագաները դըքն
 Եւ պետութիւնն նորակառոյց կը ստիպեն
 Զիս այդպիսի խըստութիւններ ընելու,
 Եւ պահպանել տալու բոլոր սահմաններս :
 Ո՛վ չի գիտեր Ինչէսի ցեղն, որո՛ւ
 Անծանօթ են Տրոյա քաղաքն, հերոսներն,
 Արութիւններն եւ հըրդենները մարտի :
 Փիւնիկեցիք այդպէս տըգէտ ու բիրա՛ չեն,

Ոչ ալ արեւը տիրական քաղաքէն
Այնքան հետու կը լըծէ իր նըժոյցներն :
Ո՛ր ալ ուզէք երթալ՝ դաշտերը կորնեան,
Եւ կամ թէ մեծ Երեկորնեայն, Երկրօսան
կամ սահմաններն եւ Ափեստն արքային,
Եւ կը զըրկեմ ձեզ անվըտանգ, պատհով,
Եւ ձեզ կ'օգնեմ զ' ամառլով իմ գասնէքս :
Իսկ թէ ուզէք հետս այս երկիրն հաստատուիլ,
կանգնած քաղաքըս ձերն է, շուտ քաշեցէք
հաստորմնիդ ցամաք, պիտի խնամամ
ես տիրացին եւ տրովացին անխուսիր :
Ո՛ր էր թէ ինքն իսկ թագաւորն Ենէաս
հոյն հոտոսէն մըղուած՝ ըլլար հոս ներկայ :
Բայց խընդրակներ պիտի զըրկեմ որ փընտանն
Կոմէգերքներն, յուզեն բոլոր Լիբիան,
Մի՛ գուցէ ան այս կողմս ինկնած՝ անտառի
կամ քաղաքի մը մէջ չըրջի մուրուռն :»

Այս խօսքերէն քաշվերուած՝ սիրտ առած,
Հայրն Ենէաս եւ կողովին Աթաստ
Անմիջապէս կ'ուզէին ամաք պատռել :
Հասն ինքն Աթատ Ենէասին կը խօսի .
«Ատուածորդի՛դ, արդ է՛նչ մըզարի վըրայ ես .
Ահա ամէն բան կը տեսնեմ ապահով .
Գըտնուեցան նաւերն ու մեր ընկերներն .
Հատ մը միայն կը պակսի, ան զոր մենք իսկ
Անընդհատլգ տեսաք, ուրիշ ամէն բան
Ահա կ'իջլէ Մօրդ քսածին համեմատ :»

Իր խօսքն հազիւ լըմնցուցեր էր Աթատ՝
Երբոր գիրեմք չըրջապատող ամպն իսկոյն
ձեռքընցաւ, ցըրուեցաւ բաց օդին մէջ :
Քանկարծակի փայլտակեց Ենէաս
Լուսապայծառ եւ գերահաշ շողինտով .
Դէմքն ու թիկունքն աստուածակերպ . մայրն
[ինքնին

Գեղեցկութիւն շընչեց որդւոյն մազերուն,
Տըւաւ դէմքին ծաղիկ տիղց ծիրանին,
Եւ աչքերուն շընաշարհիկ շընորհներ :
Վարպետն այդպէս կ'աւելցընէ փողոսրին գեղն,
Այդպէս չըքնաղ՝ արծաթն ու կուռը պարեան՝
Կը ցաթեն երբ զըրկէ գիրեք լէկ ոսկին :
Այսպէս յանկարծ երևանալով ամենուն,
Ենէաս իր խօսքը կ'ըրկէ զըշխոյնի .

«Սնաստի՛կ եմ Տրովացի Ենէասն
Հոս աղջնեկդ, ան գոր դուք արդ կը փընտռէք,
Լիբէական ալիքներէն մազապուր :
Ո՛վ զըշխոյ, դու եղաք միայն, միայն դուն
Որ Տրովայի անպատմելի վիշտերուն
կարեկցեցար, եւ Յոյներուն մուտեցըն
Պըքնած մնացորդը՝ ծովորու, ցամաքի
Վըտանգներէն ալ ոգեպապա եւ նշուուն,
Եւ գուրի ամէն միջոցներէ՛ նըպաստէ՛ .
Քու քաղաքիդ, Քու տանըդ մէջը արհր :
Արժանաւոր շնորհակալիք ընել քեզ
Մեր ուժէն վեր է, ո՛վ Դիդէ, վեր նոյնպէս
Տեհեգրքին վըրան քակուուն ու ցըրուած
Դարդանալուց ուժէն . սակայն աստուածներն,
(Եթէ՛ երբք քարին ինամիդ աստուած կայ,
կայ թէ՛ երբք արդարութիւն ըստած բան)
Եւ գիտակից միւսքդ իր գորած լաւութեանց՝
Պիտի կըլլան քեզ արժանի փոխարէն :
Ո՛ր կըլլանիկ դարը ծընաւ քեզ արդեօք,

Ո՞ր վենագոյն ծընողքն աշխարհ բերաւ քեզ :
Որչափ ատեն գետերը ծով ընթանան,
Յորչափ լիբան ստուերն իր շորս դին պըտըտի,
Յորչափ ասողեր երկընքին մէջ պընըլտան՝
Պիտ՝ հըռչակիմ միշտ փառքդ, անուռդ ու գո՛ւ
[վեստդ

Աշխարհի որ անկուին ալ զիս ընդգոգնու :
Ըստ, ու ալ ձեռքն երկընցուց սիրելի
Իլեոնէին, Սերեստին՝ ձախն, եւ յետոյ
Միւսներուն, քաշ Գիտսին, քաշ Կլուանթին :
Ազնեցաւ նախ Դիդէ ի տես զիւրացին :
Եսքն յուզուեցաւ անոր այնքան վիշտերէն .

«Ի՛նչ բախտ քեզ, ո՛վ աստուածորդիդ, ըստ
[նէ,

կը հաւածէ այդպիսի մեծ վտանգներով .
Ի՛նչ զօրութիւն քեզ կը մըղէ վայրենի
Եւ անողորմ ափերու վրայ : Գուն ուրեմն
Այն Ենէասն ես գոր Ատողիւր չըքնաղ՝
Փըռեգական Միմոյիսի ափին վրայ՝
Կընաւ Դարդան Անթիստին : Տեկերի
Ես Սիդոն վալը կը յիշեմ, տարազիր
Հայրենիքէն՝ ի թընդիր նոր պետութեան
Ռգնութեամբ հօրս . այն ժամանակ հայրըս Բէլ
Ընչըդ կիպրոսը կը թալլէր, եւ կ'իջըրէ
Անոր վըրայ յաղթական . այն ատենէն
Ես իմացայ Տրովացի կործանուիմ
Ու քու անունը եւ պեղաքանան արքաներն .
Եւ ինք թէպէտ եւ թըշնամի տրովացուց՝
Մեծ գունեաներ կու տար անոնց, եւ կ'ըսէր
Թէ՛ ինք սերած է տեկարանն հին ցեղէ :
Եկէք ուրեմն, ո՛վ մարտիկներ, եւ մըտէք
Մեր յարեղուն տակ . նըման բախտ մը ուզեց
Որ ես ալ շատ տանջաք քայեմ՝ շարչաբուրմ
Եւ վերջապէս հաստատուիմ այս երկրին մէջ :
Փորձ վիշտերու՝ գիտեմ օգնել թըլուտոսին :»

Այսպէս կ'ըսէ, եւ Ենէասն արքունիք
կը տանի շուտ . կը հրամայէ նըւէրներ,
Հոհեր զըրկել աստուածներուն տաճարներն :
Ենէասին ընկերներուն ալ նոյնպէս
Դէպ ի ծովափ քըստն հատ հզ կը զըրկէ,
Հարիր մազդ խոզ, հարիր գըր գառուկներ
Մօրերունն հետ եւ Բակգոսի ցընձութիւնն
Ու պարգևներն իսկ տանը ներսն՝ արքունի՝
Շըքըղութեամբ կը գորարարն պերճագեղ
Եւ լայն սրահին . մէջտեղ սեղան կը դընեն :
Բոլոր որմերը կը վառին ծիրանի
Կիտուածազարդ ճարտարազօր՝ գորգերով .
Սեղանին վրայ անբա արծաթ անօթներ՝
Ուր կը շոգան ոսկեղըրուած՝ վաղեմի
Ազգատունին սկիզբէն՝ երկայն կու կարգով
Անհուն դէպքեր, իր պաշտերուն, հայրերուն
Քաջութիւններն ու վե՛ գործերը չըքնաղ :

Բայց Ենէաս՝ որ հայրենի գորովն
կը տանջըրէ, իսկոյն ծովափ կը զըրկէ
Աթաստ որ այս ամէնն ըսէ Յուլոսին,
Եւ նաւերէ գայն առնէ քովը բերէ .
Գորովագութ հօրն ամէն հոգն ու մտածունն
Եր իր Յուլոս պակկին վըրայ : Բաց սակէ
կը հրամայէ որ Յուլոսն հետք բերէ
Իլիոնի կործանումէն ազատած
Նըկաթակերպ եւ ոսկեհուլ պերճ իըլլալ՝

Իբրև ընծայ՝ եւ նըկարէն չղաշատեն
 Իգերահիւս քըրքմատեսակ ականթով .
 Չըքնաղ զարդերն Հէլենէին արգունհի՛
 Գեղազանակ ընծաներն իր Լետա մօր,
 Ձոր նէ բերած էր Միկէնթէն, երբ կու գար
 Դէպ ի Տրոյա՝ ապօրինի հարսնիքին .
 Ատոնց հետ նոյնպէս գուազանը կ'ուզէ,
 Ձոր Իլենոնէ՝ Պրիամոսի Դոստորբէն

Երիցագոյն՝ ատենով ձեռքը կ'առնէր,
 Եւ լանջազոց մարգըրտայեռ իր մանեակն,
 Եւ հրկկարօտան պըսակն ոսկի եւ գունար .
 Արդ Աթասէս այս հրամաններն ըստանձնած
 Դէպ ի նաւերը կը դիմէ փութածնս .

Թարգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԱՆ

ԵՆԱՆԱՆ ԳԻՐԻ Ա.

ՅՈՒՅԵԼԵԱՆ ՀԱՆԴԷՍ ՄԸ Ս. ՂԱԶԱՐՈՒ ՄԷՉ



ՄԱՐԿՎՈՒԹԵԱՆ կեանքի իրական թատերարեմիւն վրայ իւրաքանչիւր ան-
 հատ դեր մը կը ներկայացընէ՝ աւելի կամ նուազ կարեւոր, աւելի կամ նուազ աչքի
 զարնող, կամ շատաչ հանող: Արժանաւոր դերակատարը՝ դրուատիք կ'ընդունին, հա-
 կառակները՝ պարսաւանք: Կան այնպիսիք՝ որոց հանրազգային գործոց համարը կը
 ծափահարուի բովանդակ մարդկութենէ, եւ կամ անոր մեծագոյն մասէն, ուրիշներ՝
 որոց արդիւնալից կեանքը հանդիսապէս կը տօնուի ամբողջ ազգէ մը, եւ են այնպիսիք
 ալ՝ որոց արժանիքը աւելի ամփոփ սահմանի մը մէջ ծանօթ ըլլալով՝ կը զովարա-
 նուին ընկերութենէ մը եւ կամ ընտանեկան շրջանակէ մը: — Ահա այս վերջիննե-
 րուս կը վերաբերէր այն յորեւեան հանդէսը, որ տարւոյս Յունուարի 17ին կատա-
 բուեցաւ Ս. Ղազարու կղզեկիս մէջ:

Սակայն անձկագոյն շրջանակի մը մէջ արժանապէս տրուած դրուատիքը՝ դրուա-
 տուած անձին գործերուն յարգը չի փոքրկացընէր, ինչպէս ներկայ գտնուող սակա-
 ւաթիւ հանդիսատեսներու ծափահարութիւնը՝ արժանապէս գովուած դերակատարի մը
 իրական արժէքին նուազութիւն չի նշանակեր:

Վերոյիշեալ հանդիսին ենթական էր՝ Ս. Ղազարու այժմեան Աթոռակալ կամ
 վանահայրն՝ Հ. Գաւիթ Նազարեթեան վարդապետն, որուն յիսնամեայ քահանայու-
 թեան յորեւեանն անբաժան՝ կը տօնէր Միաբանութիւնս նաեւ նորա կրօնական եւ
 ուսումնական գործունէութեան յիսնամեակը:

Կրօնք եւ Գիտութիւն. ահաւասիկ այն նուիրական աւազանը, որուն մէջ՝ այսպէս
 ըսեմ՝ կը մկրտուի Մխիթարեան մը, յետ երկար տարիներու պատրաստութեանց իւր
 մանկական եւ պատանեկան հասակի շրջաններուն մէջ: Ազգէն՝ Միաբանութեանս
 գիրկը աւանդ ընծայուած հայ երեխան, վանքիս որդիանալով՝ կը վերընծայուի Ազգին,
 նուիրելով ինքզինքն աշխատելու իւր բոլոր կեանքով եւ ոյժերով՝ անոր հոգեկան եւ
 մտաւորական զարգացման եւ բարոյն, քարոզութեամբ քանին կենաց եւ ուսումնական
 ու մանկավարժական աշխատութիւններով: Գործիք մ'է նա այնուհետեւ Աստուածային
 Նախահիմնութեան ձեռքին մէջ, Փոքրիկ — Մխիթար մը՝ Հսկալ — Մխիթարին գծած
 ծրագրին վրայ՝ անոր բազմաշահ եւ վսեմ, աստուածահաճոյ եւ ազգօգուտ ձեռնարկը
 շարունակելու կոչուած: